

ՍԻՐԱՀԱՐՈՒԹԻՒՆ ՀՐԵՇՏԱԿԱՆԵՐՈՒ ՀԵՏ

*Տեսեալ որդւոցն Աստուծոյ զգատերս
մարդկան զի գեղեցիկ էին, առին իւր-
եանց կանայս յամենեցունց զոր ընտրե-
ցին:*

Գիրք Ծննդ. Գլ. Զ. 2

Այն տարին, երբ ծաղկափրփուր գարունը կը յորդէր լեռներէն, դաշտերէն ու ձորերէն, տարօրինակ դէպք մը պատահեցաւ դիւղին մէջ:

Հրեշտակները արշաւեր էին զիւղին սահմաններէն ներս, — թէ ո'վ տեսաւ առաջին հրեշտակը, կամ թէ ի'նչպէս տարածուեցաւ լուրը, չեմ դիտեր, բայց կը յիշեմ որ յաճախ կը պարպուէր ամբողջ զիւղը, եւ այրի թէ կանամրի, երիտասարդ թէ ծերունի, ո'վ որ ուժով կը զգար իր սրունքները եւ տարօրինակ տենչ մը՝ իր սրտին մէջ, կը վագէր մինչեւ Արջուն Մատը, մինչեւ Գարուն Արտերը, կամ մինչեւ Մինանենց Հարսին Զորը, հոն ուր հրեշտակ մըն էր երեւցեր, ամբողջովին մերկ եւ մարմինը լոյսի կտոր: Ճիշդ է թէ առաջ եւս երկնքի աղջիկներ կ'երեւնային զիւղացիներուն, — այսպէս սրբազն աւանդութեան մը առուած երկիւղածութեամբ կը պատմուէր թէ ամէն տարի Մայիսի եօթնին՝ յաւերժահարս մը կ'այցելէր Երկան Զորը, ուր երեմն կը լոդնար, յետոյ վարդադոյն քարի մը զրայ կը նստէր եւ ոսկի սանտրով մը մազերը կը սանտրէր՝ ինքինք դիտելով ջուրին մէջ: Երբեմն ալ առառուան ցողերը վարդարանի պէս հիւսելով՝ իրեւ առասան կը կախէր կաղնիին ճիւղերէն եւ այսպէս յակուրդի շինած՝ մէջը կը թաղուէր ու կ'օրօրուէր հովերուն թեւով: Ուրիշ տեսնողներ կ'ըսէին թէ երկարահասակ աղջիկ մըն է կրակի կտոր, աչքերը խորունկ ջուրերու գոյն, մազերը ցորենի հասկերու ձեւով հիւսած եւ մինչեւ վարդ պճեղները կախած, կանաչ նափորտ հագած, եւ կուրծքին վրայ երկու հօփալ: Կիները, ամօթխածութենէ մղուած, կ'ըսէին թէ Աստուածամա'յրն է, եւ ամէն տարի Մայիսի եօթնին, զայն տեսնելու յոյսով՝ առտուն կանուխ, ուխտի կ'երթային Երկան Զորը, պատկառելի կաղնիին, որ հնօրեայ քուրմի մը պէս կը կանգնէր ջուրին եղերքը, ամղանը առտուան շաղէն պսպղուն: Ու գրեթէ մինչեւ կէսօր՝ կիները մոմ կը վառէին, շնչալով սաղմոս կը քարէին, նուրբական ջուրով կը լուացուէին, կաղնիին ճիւղերը կը համբուրէին, միամեայ երախաները սաղարթուտքին մէջ կը քնացնէին, յետոյ կը

ճաշէին իրը մատաղ մորթուած աքաղաղի միսով ու եղինձով, եւ օրհասակ չեղած, չուքերը բոլորովին չկարցած, կը մեկնէին:

Երկնքի աղջկան այս երեւումը կրօնական արարողութեան ձեւ էր ստացած այլեւս, ու սիրազրդիո ոչ մէկ արտայայտութիւն տեղի կ'ունենար այդ առթիւ:

Ընդհակառակին հեթանոսական դոյն ունէին այս վերջին երեւումները, ու քանի կը կրկնուէին՝ այնքան կը բորբոքէր գիւղացին սիրավառ երեւակայութիւնը:

Պածանին տղան, ածուխի պէս սեւ պեխերով եւ յորդ ընքուիներով՝ թէեւ հաղիւ տասնեւութ տարեկան, դաշտէն դարձին՝ իրիկունը կը պատմէր, — ու ծո՛ւի կը բարձրանար փարփառ աչքերէն, — թէ տեսեր էր երկնքի եօթը աղջիկներ, որոնց մաղերէն ծաղիկներ էին կախուած եւ ուրիշ ոչի՛նչ, ոչի՛նչ, ո՛չ իսկ պաստառ մը որ ծածկէր իրենց փրփուր մերկութիւնը: Եւ անոնք շուրջպար դարձեր էին ցորենի արտին մէջ, ցատկրտեր ցատկրտեր, իր անունը կանչեր, ծաղիկներ նետեր եւ ի վերջոյ կորսուեր անհետացեր իրիկուան մանիշակագոյն ստուերներուն մէջ, մինչ ինք դողացեր էր հրայրեաց սարսուով մը, զրեթէ անդամալոյժ: Եւ յաջորդ առաւօտ, գիւղացիներու բազմութիւն մը նոյն արտին շուրջ, մինչեւ մօտակայ պուրակը եւ ձորակը, հանդիպելու յոյսով եօթը յաւերժահարսներուն:

Երեք օր վերջ՝ Կականին տղան, որ կը պատմէր թէ հասակը փոեր՝ կը քնանար մարդին վրայ, հօրը ջաղացքին ետին: Վագին մէջ դադրեր էր ջուրին խոխոջը, այնպէս որ՝ կէս-քուն կէս-արթուն՝ կը լսէր հովին շրչիւնը, շղարշի մը սահանքը յիշեցնելու չափ նուրը եւ մեղմ, մինչ անանուխը, կարծես թէ մայրական հոգածութեամբ, զինք կը պարուղէր իր տաք բոյրերուն մահիծին մէջ: Յանկարծ դրաց որ մէկը հակեցաւ վրան, համբուրեց զինք այնքան անուշ, եւ իւղի պէս օծուն բան մը թողլով շրթներուն վրայ, որ բացաւ աչքերը, եւ, — ո՛վ դարմանք, — տեսաւ որ ջրանոյշ մը պառկեր է քովը, հասակը հասակին, թեւերը փաթթած իրանին: Ջրանոյշը գեռ երկար պիտի մնար քովը, որովհետեւ կը ժպտէր շարունակ, կը ծիծաղէր գլուխալով, երեսները կը չոյէր աջ ձեռքով՝ կարծես արեւի ճառապայթ, բայց — հաղար ափսո՞ս — «Յիսուս Քրիստոս» կը մրմնչէ տղան եւ ջրանոյշը կ'աներեւութանայ նոյնհետայն, դիւահալած սուրբ անունէն սարսափահար: Եւ յաջորդ առաւօտ, ուխտի գացողներու պէս գիւղացիներու երկար բազմութիւն մը ջաղացքին շուրջ, վագին եղերքը, հանդիպելու յոյսով աննման յաւերժահարսին:

Ամբողջ գիւղը կը հաւատար թէ հրեշտակներու մեծ ընտանիք մը արշաւած, եկած բնակութիւն հաստատած է գիւղին սահմաններուն մէջ: Այնպէս որ օր չէր անցներ, որ երիտասարդ մը չպատմէ

իր տեսիլքը, յուշկապարիկի մը երեւումը, — լուսաղբիւրին առջեւ կանգներ էր հարսնուկ մը, կ'ըսէր Առփախիրին տղան, ափովը ջուր տուաւ որ խմեմ: Նախ ուշադրութիւն չըրի, գիւղն հիւր եկած քաղ-քըցի հարս կարծեցի: Շրթներս մօտեցուցի, ափին վարդին մէջ բացի, ի՞նչ տեսնեմ, — պճլուն փոքրիկ ողջ ա՛սող մը, երկնքի աղ-ջիկներուն նշանը: Ուշաթափ ինկայ: Երբ արթնցայ, անհետացեր էր:

Այդիին մէջ կ'աշխատէի, կը պատմէր Ծծան Փիլոսին տղան, որ-թառունկ մը կը խնամէի: Յանկարծ կերպարանափոխուցաւ որթա-տունկը, դարձաւ խորոտիկ աղջիկ, ձեռքէս բռնեց եւ սկսաւ պարել, պարել ու քրքջալ, ու մինչ կ'ոստոսաէր՝ կուրծքին վրայ կը խաղա-յին ծիծերը, ոսկի մաշալա:

Ու դիւզը դարձեր էր հրեշտակիներուն սիրահար, — վասնդի ե-րեւման համաճարակը «երկնքի աղջիկ» մը դրաւ (այս էր անոնց տըր-ւած անունը) ջուրերուն եղերքը, այդիներուն մէջ, ճամբաներուն վրայ: Կը բաւէ որ երիտասարդ արեան մէջ խաղայ դարնան աւիքը, մէկը միւսը վարակելով՝ տենչը կը սկսի հէնք շինել եւ միգանոյշ-ները կը թռչին իրիկուան լեղակազոյն մթնշաղին մէջ, ջրանոյշնե-րը՝ լուսաղբիւրներուն քովն ի վեր, յուշկապարիկները՝ բացաստան-ներուն վրայ, շահարիկները՝ անտառներուն խորը:

— Երկնքի հարս մըն ալ կայ, որ շուռու կը կոչուի, կ'ըսէր Պա-տես՝ երեւման հարսներուն սիրահարած իր համագիւղացիներուն ժո-ղովքին մէջ, ուր ամէն մէկը իր արկածը կը պատմէր եւ իր առաջին դողը, — աս շուռու ամէն ձեւ կ'առնէ, երբեմն աղամորդի, երբեմն անսառուն, երբեմն պագնելիք հրեշտակ, երբեմն պժդալի վհուկ: Շուռու որ տեսնես, ասեղ մը խօթէ յորդ միսերուն մէջ, այլեւս չի կրնար աներեւութանալ, ուստի կ'աղաչէ, կը պաղատի՝ որ ասեղը հանես: Քանի ասեղը մխուած կը մնայ միսին մէջ, կը ծառայէ քե-զի, կնութիւն կ'ընէ, կը դատէ կը բանի: Մեծ-հայրս այսպէս շուռու մը բռներ եւ եօթը տարի ծառայութեան մէջ է պահեր, յետոյ մեղ-քցեր՝ ասեղը հաներ...

— Այս հաշուով՝ շուռուի թոռ ես . . . , մէջ մտաւ գզիրը, եւ իւն-դուք մը փրթաւ:

— Շուռու կնութիւն կ'ընէ, բայց չի ծնիր, պատասխանեց Պա-տես՝ արդարացնելով իր ծնունդը:

×

Ի վերջոյ եկաւ նստաւ թերահաւատութիւնը, նախ կանամբինե-րու թունդ ելած սրտին մէջ: Ու դաղբեցաւ երեւման համաճարակը:

— Որ կ'ուղես հրեշտակ տեսնել, կ'ըսէր Գող Օլակ՝ որ բամպակ միսերով կին մը ունէր, կարգուէ՛, Մաղաք, հրեշտակ չկայ ձորերուն եւ այգիներուն մէջ, հրեշտակ կարելի է տեսնել միայն անկողինի մէջ:

Այս երեսումներուն հաւատարիմ մնաց միայն Արձան, պնդելով թէ միշտ կը տեսնէ իր հրեշտակը: Ու կը նկարագրէր զայն՝ պատկերը գծելու չափ չօշափելի: ու կը պատմէր իրենց խօսակցութիւնները՝ դինովութեամբ եւ տենչանքով թրթուն:

— Արձան, կ'ըսէ ինձ իմ հրեշտակս, կապոյտ են աչքերդ ինչպէս ամրան երկինք մը:

— Ո՞վ իմ սիրականս, կ'ըսեմ իրեն, քու ձայնդ մեղրի համ ունի:

— Շրմներդ կը նմանին դեղձի մը, որ տասնեւութ տարուան մէջ է հասունցեր:

— Քու ծոցիդ բոյրը նարդեան իւղ կաթած գիշերուան մը պէս է:

Հետզհետէ աւելի առարկայական դարձան այս երեսումները, այնքան որ Արձան իրականութիւնը մոռցաւ եւ սկսաւ ապրիլ իր զգայախափութիւններուն քմայքին մէջ: Բարեսկրտ մարդիկ փորձեցին ամուսնացնել գիւղին այս գերզգայուն եւ բանաստեղծ տղան, մոռցնելու համար «երեսման աղջիկը», որ ինելքն առեր տարեր էր վաղուց գիւղին ամէնէն աղուոր աղջիկը խոստացան, եւ աղջիկները բարութեամբ ու սիրով ժպտեցան իրեն, — ի զո՞ւր, ան հաւատարիմ մնաց «իր» հրեշտակին:

— Զ՞ո՞ք լսեր, իրա՞ւ, չչ՞ք լսեր, մե՞զք ուրեմն, կ'ըսէր իր բարեկամներուն որոնք կը թերահաւատէին: Ահա կը լսեմ իր ձայնը, որ կ'երդէ կաքուուկի նման աղուական:

Ու կը կենար անշարժ, մտիկ կ'ընէր յափշտակութեամբ, սքանչացումով, գրեթէ վերացած, մոռցած կեանքն ու իրականութիւնը: Յանկարծ կ'արտասուէր, բայց միաժամանակ կը ժպտէր, — եւ արցունքները կը հոսէին երեսն ի վար՝ որ կ'արտայայտէր մելամաղձուտ հրճուանք մը, տիրագին երանութիւն մը, արեւանձրեւի մը պահուն պէս:

Արթուն-երազի այս վիճակը խորացաւ օրէ օր, իրականութիւնը դարձաւ գիշեր մը որ կը լուսաւորուէր միայն զգայախարութեանց լոյսով: Արձան ինկաւ դաշտերն ու ձորերը, հոն ուր կը կանչէր «իր» հրեշտակը, — անտառներու շամանդաղին մէջ չօշափելու համար երկնքի աղջկան տաք մարմինը, ծծելու համար անոր երկնակեւ շունչը: Իրականութիւնը այլեւս խորչելի, երազին լոյսը սկսաւ հոսիլ իր բոլո՞ր զգայարանքներէն ներս՝ ամէն վայելք չնորհելով իրեն, աւելի քաղցր քան հաշիշային տեսիլքներու մեղրը: Գերվայելքի այս գիշովութեան մէջ, աչքերը լեցուեցան երանութեան մշուշով, հոգին ողողուեցաւ գերազանց յագեցումներու հպարտութեամբ, եւ մարդոցմէ վեր, մարդկային զգացական եւ իմացական կարողութիւններէն բարձը՝ աստուածընկալ շնորհով մը առլի, Արձան առօրեային

անցաւ հէքեաթին, դուրս ելաւ միջոցէն եւ ժամանակէն, միացաւ իր աստուածուհիին:

Այսպէս, օր մը, լողացած պահուն, ապահովարար երբ կը դրօս-նուր իր երկնանուշ հարսին հետ, խեղդուեցաւ ձորին մէջ:

Այնուհետեւ Արձանին լճակը կոչուեցաւ աւազանը, զոր ձորին ջուրը կը ձեւացնէր գիւղին ստորոտը: Յաւերժահարսն ալ, կարծես յաւերժացնելու համար իր սիրական Արձանին յիշատակը, աւազա-նին եղերքը նաշխեց գոյնզգոյն ծաղիկներով: Ու ջուրի այդ խոչոր կոնքին շուրջ կարմիր սինձը կը փոէր իր բուստը, որափուշը կը բա-նար իր կայծկլտուն ամաղհովանին, մասրենին ջուրին ապակիին վրայ կը թափէր իր կրակէ կաթիլները, որոնք կը հալէին կարծես եւ եր-բեմն ալ աստուածալոյց աչքերու պէս վեր կը նայէին աւազանին յա-տակէն: Սպիտակ շուշաններու երկու բաժակներ կ'աճէին քով քովի, ճիշդ կեղրոնը: Ու ծաղիկներու մշուշ շինող այս յորդութեան հետ անուշահոտութեան ալիք մը կը ծփար կոնքին վերեւ:

Երբ օդը պայծառ ըլլար, տեսնողները կը վկայէին թէ ջուրին յատակը կը կազմուի երկու էակներու թերաստուերը, շրթունք շր-թունքի, իրար գրկած եւ դէպի վեր եւ կարծես դէպի երկինք բար-ձրանալու ճիզի մը լողձեւով:

— Արձա՛նն է, իր երկնքի հարսին հետ, կ'ըսէին գիւղացիները:

ՇԱԽՎՐՇ ՆԱՄԴՈՒՆԻՆԻ

Ն Շ Խ Ա Ր Ն Ե Ր

Միշտ կը ցանէ Հայն, չի հնձեր... անօթի...

Իր դաղկահար դէմքէն երկու շիք կաթի,

Արտօսր ու ֆիրտ միանգամայն... ո'վ Աստուած:

Նա ճաշակէ տրտմած սրտով ցաւ ու հաց:

X

... Եւ երբ որ Հայ մը մորքեն,
Կարծես թէ հաւ մը մորքեն:

Զեղմէ քանի՞ հողի պիտի յիշէին թէ այս ողբաձայն տողերը գըր-ած եւ տպուած են 1871ին, Պոլսոյ մէջ, 19 տարեկան բանաստեղծի մը կողմէ, որ ամէն բանէ առաջ սէրը, կոյսը եւ լոյսը երգելու կո-չումն ունէր: Եւ այդ կարօտով ալ մեռաւ (Պետրոս Դուրսոս):